

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

## ԽԱԶԱԽՆԵՐՈՒ ՀԵՔԵԱԹՆԵՐԻՆ

**ՄԱՆՈԹ.** — Խազախները խորապէս կապուած են իրենց աւանդութեանց եւ սովորութեանց եւ կը հաւատան ճակտի գիրին։ Թէ մըն ալ համակուած են մեւամաղչիկ տրամադրութեամբ։ Թէ եւ ցեղով եւ կրօնով խառնուած՝ Ռուսերուն հետ, անոնք բաղդատաբար ինքնուրոյն կեանք մը ապրած են եւ պահած իրենց ժողովրդային բանահիւսութիւնը, այնքան վայրի եւ միամշաւ։

### 41-ՐԴ ԵՂԲՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Կար ու չկար ծեր մարդ մը որ քառասունը մէկ որդիներ ունէր։ Երբ իր մահուան ժամերը մօտեցան, իր ամբողջ ունեցածը բաժնեց որդիներուն եւ, քառասունէն իւրաքանչիւրին տուաւ ձի մը, բայց երբ կարդը եկաւ քառասունեւմէկերորդին, տեսաւ որ ա'լ ձի չէ մնացած։ Ուստի քառասունը էկերորդը ստիպուեցաւ գոհանալ քուուակով մը։

Երբ իրենց հայրը մեռաւ, եղբայրները ըսին իրարու։

— Երթանք Ուրբաթին եւ կարդուինք։

Բայց երէց եղբայրը ըսաւ։

— Ոչ. Ուրբաթը միայն քառասուն աղջիկ ունի. այնպէս որ մեղմէ մէկը առանց հարսի պիտի մնայ։

Այն ատեն երէց եղբայրը ըսաւ։

— Ուրեմն Չորեքշաբթին երթանք։ Չորեքշաբթին քառասուն եւ մէկ աղջիկ ունի, հետեւաբար ամէնքս ալ կրնանք հարս առնել։

Ուստի գացին եւ ընտրեցին իրենց հարսնցուները։ Երէց եղբայրը առաւ ամէնէն մեծ քոյրը, իսկ կրտսերը՝ ամէնէն պղտիկը, մինչեւ որ ամէնքն ալ հարս-պիսայ եղան։ Եւ ամենափոքր եղբայրը ըսաւ։ — Ես պիտի առնեմ սա պտղիկ աղջիկը որ նստած է անկիւնի վառարանին վրայ եւ աղուոր թաշկինակ մը ունի ձեռքին մէջ։

Եետոյ բոլորը մէկ խմեցին բաժակները լիքը լիքը, սակարկութիւնը կնքելու համար, եւ քառասունը մէկ փեսաներն ու քառասունը մէկ հարսնակը պառկեցան քով քովի, քնանալու համար։ Բայց ամենափոքր եղբայրն ըսաւ։ — «Ես իմ քուուակս սենեակ պիտի բերեմ»։

Ու ներս քերաւ քուուակը, եւ յետոյ գնաց իր ննջասենեակը եւ ինքն ալ պառկեցաւ, քնանալու համար։ Իր հարսը պառկած էր քովիկը, թաշկինակը ձեռքին մէջ։ Ցղան շատ համեցաւ թաշկինակին, աղաչեց, պաղատեցաւ, ոտքը ձեռքը ինկաւ, մինչեւ որ աղջիկը իրեն տուաւ զայն։

Շատ չանցած, Զորեքշարթին կարծելով թէ բոլորն ալ քնացած են, ելաւ բակը գնաց, իր թուրը սրելու համար:

Այն ատեն քուռակը ըսաւ.

— Սիրելի տէրս, հոս եկուր, հոս եկուր:

Տղան եկաւ եւ քուռակը ըսաւ.

— Քնացող քառասուն փեսաներուն գիշերնոցները հանէ եւ դիր քնացող քառասուն հարսներուն վրայ, իսկ հարսներուն գիշերնոցները դիր փեսաներուն վրայ, որովհետեւ մեծ փորձանք մը պիտի պատահի:

Տղան այդպէս ալ ըրաւ:

Երբ Զորեքշարթի սրեց իր սուրը, սենեակ մտաւ եւ սկսաւ շօշափել փեսաներու գիշերնոցներուն թանձր օձիքները եւ ուղղակի կտրեց քառասուն գլուխները վզնոցներուն վերէն: Յետոյ առաւ տարաւ իր քառասունըէկ աղջիկներուն գլուխները (չէ՞ որ հարսները հագած էին իրենց փեսաներուն գիշերանոցները), եւ փոռմեցաւ քնանալու համար:

Այն ատեն քուռակը ըսաւ.

— Հայրի'կ, հայրի'կ, արթնցո՛ւր փեսաները եւ ելենք երթանք:

Տղան արթնցուց փեսաները եւ նախ անոնք ճամբեց, իսկ ինք ետեւէն ճամբայ ինկաւ քուռակին վրայ: Եւ ձիերը քշեցին ու քշեցին: Վերջապէս քուռակը ըսաւ իր տիրոջ.

— Ետեւդ նայէ եւ տես թէ Զորեքշարթին կը հետապնդէ՞ մեղ:

— Այո՛, աղքարիկ, Զորեքշարթին կը հետապնդէ մեղ:

— Ուրեմն շարժէ թաշկինակը, ըսաւ քուռակը:

Տղան շարժեց թաշկինակը, եւ անմիջապէս անծայրածիր ծով մը բացուեցաւ իրենց և հալածողին միջեւ: Յետոյ ձիերը քշեցին ու քշեցին, մինչեւ որ քուռակը նորէն ըսաւ տղոն.

— Ետեւդ նայէ եւ տես թէ Զորեքշարթին դեռ կը հետապնդէ՞ մեղ:

Տղան բոլորտիքը նայեցաւ եւ պատասխանեց.

— Այո՛, աղքարիկ, դեռ կը հետապնդէ մեղ:

— Թաշկինակդ դէպի ճախ շարժէ, ըսաւ քուռակը:

Տղան դէպի ճախ շարժեց թաշկինակը եւ անմիջապէս իրենց եւ հալածողին միջեւ բացուեցաւ անտառ մը այնքան խիտ որ նոյն իսկ մուկ մը չէր կրնար սղմիլ: Յետոյ քշեցին ու քշեցին, մինչեւ որ քուռակը նորէն ըսաւ.

— Ետեւդ նայէ եւ տես թէ Զորեքշարթին դեռ կը հետապնդէ՞:

Տղան ետեւը նայեցաւ եւ տեսաւ որ իրաւ իրաւ Զորեքշարթին կը վազէ իրենց ետեւէն եւ շատ հեռու չէր երկուքէն ալ:

— Շարժէ՛ թաշկինակդ, ըսաւ քուռակը:

Տղան շարժեց թաշկինակը եւ անմիջապէս սեպ, ամեւէի լեռ մը բացուեցաւ իրենց միջեւ:

Փեսաները քշեցին ու քշեցին, մինչեւ որ քուտակը նորէն ըսաւ.

— Ետեւդ նայէ. Չորեքշաբթին դեռ կը հալածէ՞ մեղ:

Տղան ետեւը նայեցաւ եւ ըսաւ.

— Ո՛չ, այլեւս չերեւար:

Նորէն քշեցին ու քշեցին եւ արդէն շատ հեռու չէին տումէն: Այս ատեն կրտսեր եղբայրը ըսաւ.

— Դուք հիմա տուն գացէք, իսկ ես պիտի երթամ հարսնցու մը փնտուելու:

Եւ ճամբայ ինկաւ. քշեց ու քշեց մինչեւ որ հասաւ տեղ մը ուր գետին ինկած էր Զար թոշունին մէկ փետուրը: «Օ՛, աս ի՞նչ աղուոր բան է որ գտայ»: Բայց քուտակը ըսաւ իրեն.

— Մի վերցներ այդ փետուրը, որովհետեւ թէ՛ չարիք պիտի բերէ քեզի, թէ՛ բարիք:

Բայց իր տէրը պատասխանեց.

— Ի՞նչ, իւնդ պէտք է ըլլամ որ չվերցնեմ ասոր պէս փետուր մը:

Այս ըսելով ետ դարձաւ եւ գետնէն վերցուց փետուրը: Յետոյ քշեց ու քշեց մինչեւ որ հասաւ կաւէ շինուած խրճիթ մը: Ներս մը՝ տաւ կաւէ խրճիթէն, ուր նստած էր պառաւ մը: «Գիշեր մը պառկելու տեղ տուր ինծի, մեծ մայրիկ», ըսաւ:

— Ոչ անկողին ունիմ, ոչ ալ լոյս, ըսաւ պառաւը:

Բայց եւ այնպէս տղան իրճիթէն ներս մտաւ եւ փետուրը դրաւ պատուհանին անկիւնը, եւ ահա լուսաւորուեցաւ ամբողջ խրճիթը:

Տղան գնաց պառկելու: Բայց պառաւը շունչը առաւ ծարին քով եւ ըսաւ անոր.

— Մարդ մը եկաւ տունս, տեսակ մը փետուր դրաւ պատուհանին սեմին վրայ, փետուրը կը չողայ կրակի պէս:

Այս ատեն ծարը գուշակեց թէ Զար թոշունին փետուրն է, եւ ըսաւ իր զինուորներուն.

— Գացէք հոս բերէք այդ մարդը:

Գացին բերին տղան, եւ ծարը ըսաւ անոր.

— Կ'ուզե՞ս ծառայել ինծի:

— Այո՛, պատասխանեց տղան, բայց պէտք է ինծի տաք ձեր բոլոր բանալիները:

Ծարը յանձնեց բոլոր բանալիները, ինչպէս եւ հիւղակ մը՝ հոն ընակելու համար:

Օր մը ծարը հրամայեց իր սպասաւորներուն, — Տաշտ մը կաթ եռացուցէք ինծի համար: Հիմա, անմիջապէս:

Սպասաւորները եռացուցին կաթը: Այս ատեն ծարը հանեց ոսկի գատնին եւ ըսաւ տղում.

— Դում գտար Զար թոշունին փետուրը: Հիմա գտիր նայիմ ոսկի մատնիս սա եռացող կաթի տաշտին մէջ:

**Տղան պատասխանեց .**

— Լաւ, հոս բերէք իմ հաւատարիմ ձիս, որպէսզի տեսնէ թէ  
իւ տէրը ինչպէս մտաւ եռացող կաթի տաշտին մէջ եւ մեռաւ:

Գացին բերին ձին, եւ տղան հանելով հազուսաները, նետուեցաւ  
աաշտին մէջ, բայց այդ պահուն ձին այնքան ուժգին վրնջեց որ ամ-  
բողջ եռացող կաթը օդին մէջ ցատկեց, տղան ալ մատնին բոնեց եւ  
ծարին վերադարձուց :

Երբ Յարը տեսաւ որ մարդը տաշտէն դուրս ելաւ աւելի երիտա-  
սարդ եւ աւելի սիրուն, ըսաւ.

— Ես ալ պիտի փորձեմ եւ պիտի գտնեմ ոսկի մատնին :

Այս ըսկելով իր մատնին նետեց եռացող կաթի տաշտին մէջ եւ  
ինքն ալ ետեւէն նետուեցաւ, զայն գտնելու համար: Ժողովուրդը  
սպասեց ու սպասեց, ափ ի բերան մնաց որ այնքան երկար տեւեց.  
Վերջապէս կաթը պարզեցին եւ տաշտին խորը գտան ծարը խաշած,  
կասկարմիր: Այն ատեն մարդը ըսաւ.

— Այժմ, ծարուհի, դուն իմս ես, ես ալ քուկդ եմ:

Եւ այնուհետեւ միասին ապրեցան երջանիկ:



## Ն Շ Խ Ա Ր Ն Ե Ր

×

Աշխարհումս ամենայն բան մի դատարկ ձայն է, իմացէ՞ք:

... Շատ մարդ կայ որ յիսուն տարի չարչարվելով փող է կուտել,  
Յայտնի գիտենիք, որ կու մեռնի՝ չի կարի այն փողը ուտել.

Այնպէս մարդոց սրտի մէջը սառանայն սենեակ է գտել,

ին փողն դիմի, յետ ու առաջ, դժոխի փայն է, իմացէք:

Աշուղ Սէյեադ (Քնար Հայկական, 1868)

×

— «Երբ կը խորհիմ թէ քառասուն տարուան տառապանքներով  
աստուածացեալ այս ազգին կեանքն այլեւս անհատական կեանքի մը  
պիտի վերածուի տակաւ, կամ քանի մը հարիւր հազար անհատնե-  
րու կեանքին, հոգիս՝ հսկայի համեմատութիւն մ'առած, կ'ապրս-  
տամբի» :

Եղիա Տէմիրճիպաշեան, (Օրագիր, 30 Սեպտ. 1905)